

Նոյնիսկ աւելի վերջը, կիլիկեան շրջանին եւս չենք հանդիպելի հայկական մեծ բանակներու:

Ուրեմն հայկական ռազմավարութիւնը, այս փոքր զօրախումքերով կը մղէր ինքնապաշտպանողական կոփուներ փոքրաթիւ հեծեալ խումբերով, որոնց բացառիկ արագաշարժութիւնը թշնամին լրջօրէն կը նեղէր եւ կը ստիպէր փախչիլ, եթէ մասնաւոր գործող զանազան խումբեր դըռնուէին եւ անոնց մէջ ալ որոշ ռազմական ծրագիր մը:

Ամէն պարագայի մէջ հայկական ռազմավարութիւնը կը ներկայանայ պաշտպանողական ռազմավարութիւն մը: Ասիկա արդէն յատկացուցիչ է ռազմական ճարտարապետութեան ձգտումներուն:

Ինչպէս որ հայկական ճարտարապետութիւնը արտայատիչն է հայ կենցաղին, նմանապէս ալ ռազմական ճարտարապետութիւնը արտայատիչն է հայ ռազմավարութեան:

Պաշտպանողական ռազմավարութիւնը անհրաժեշտորէն պէտք ունի ամրացեալ կէտեռու՝ որոնց վրայ յեցած՝ բանակը պիտի ջանայ արշաւող բանակին ճամբան դոցելու: Այդ կէտերը իրեն պիտի ծառայեն որպէս ապաստան ձախորդութեան պահուն, որպէս համախմբումի կէտեր եւ որպէս թաղատոց թշնամին հարուածող զնուած:

Արտագերս՝ Արշարունիքի մէջ զօրաւոր դպեակ-ամրոցին մէջ էր որ Հայոց Տէկինը Փառանձեմ տասներեք ամիս դիմադրեց

զար Փարպեցիի: Իսկ ճակատող բուն բանակը բաժնուած էր սապէս: Առաջին զօրարաժինին կը հրամայէր իշխան Արծրունին՝ տեղակալ ունենալով Մոկաց Արտակ իշխանը: Երկրորդ զօրարաժինին կը հրամայէր Առոքն Խորխոսունի՝ տեղակալ ունենալով Անձեւացին եւ Քաջերունին: Երեսորդ զօրարաժինին կը հրամայէր Թաթունին համար Զորբորդ:

Համ Դաշտ Փարպեցիի՝ իշխան Արծրունի գորաժինը կը կազմական համակարգունիքի կողմէն կը հազար համար կազմակարգութեան կանոններին՝ յառաջապահ եւ յեսուական գունդը, կեղունական բանակ մը ալ եւ ամրապել կը վրեալ համար:

Այս ամրացեալ կէտերը կը կազմեն բերդ, մէջ պահուած զօրասիւները, որոնք ի վիճակի չեն թշնամի բանակներուն դէմ ճամատելու, մէջ անցեալ կ'ելլեն՝ երբ ան անցած է աւելի հեռուն եւ կը զործեն թշնամի բանակներուն գործութեանց գիծերուն վրայ, պարենաւորումը կտրելով եւ խանդակով:

Այս ամրացեալ կէտերը կը կազմեն բերդ, զործուները եւ դպեակները: Հայաստանի բնական դիրքը որ լեռնային է եւ լեռնաշղթաներով հատուածուած, յարմար վայր մը կը ներկայացնէ ամրաշնութեան համար: Կիրճերը եւ լեռնային անցքերը պաշտպանող բերդերէն զատ՝ կային սահմաններուն մօտ, դժուարամերձ լեռներու վրայ ամրոցներ՝ որոնց բգեշխները թշնամին շարժումները լրտեսելու եւ առաջին դիմարութիւնները լրտեսելու եւ առաջին դիմարութիւնները լրտեսելու պաշտոն ունէնչին, Ասոնցմէ զատ, երկրին ներսը, միշտ դժուարամերձ վայրերուն վրայ հաստատուած էին իշխանական ամրակուռ դպեակները, ուր իշխանիքը, ի վոխարէն թշնամիին վրէժինդրութեան կը ձգէին անպաշտպան դիրքացին որ կը կոտորուէր:

Ինչպէս կը տեսնուի, Հայոց ռազմական ճարտարապետութիւնը կարեւոր, ամրոցներու եւ բերդաքաղաքներու ցանցով մը, որոնք եթէ կը պաշտպանէին աղնուականութիւնը, նախարարը եւ իր լնտանիքը, ի վոխարէն թշնամիին վրէժինդրութեան կը ձգէին անպաշտպան դիրքացին որ կը կոտորուէր: Ինչպէս կը տեսնուի, Հայոց ռազմական ճարտարապետութիւնը կարեւոր տեղ մը կը գրաէ հայ շինարուեստին մէջ եւ անոր ներկայացումը կը ստանայ որոշ կարեւորութիւն մը, մեր ճարտարապետութեան կարեւոր զլուխներէն մին կազմելով:

Ճարտ. Ս. Ճեկաչիրձեան  
(Շարունակելի)

Պարսից ըանակին<sup>(4)</sup>, ժամանակ տալով հայ աւագանին խմբուելու Պապի շուրջ, Արշակ Բ.ի գերութեան ընթացքին եւ վախճանէն վեր:

Բերդերէ եւ ամրոց դպեակներէ զատ կային նաեւ պարսպապատ քաղաքները, որոնք աւելի ընդարձակ ամրոցներու գերեր կը կատարէին ամրող քաղաքի մը բնակչութիւնը պաշտպանելով, բերդերու եւ ամրոցներու ցղթայէն անցած թշնամիին դէմ, մինչեւ այն պահը, երբ թշնամին հաղորդակցութեանց ճամբաներուն կը բարեւ ստիպուած էր կ'ըլլար նահանջելու:

Այսպէս Հայոց աշխարհը ծածկուած էր հարիւրաւոր, ամրոցներու եւ բերդաքաղաքներու ցանցով մը, որոնք եթէ կը պաշտպանէին աղնուականութիւնը, նախարարը եւ իր լնտանիքը, ի վոխարէն թշնամիին վրէժինդրութեան կը ձգէին անպաշտպան դիրքացին որ կը կոտորուէր:

Ինչպէս կը տեսնուի, Հայոց ռազմական ճարտարապետութիւնը կարեւոր տեղ մը կը գրաէ հայ շինարուեստին մէջ եւ անոր ներկայացումը կը ստանայ որոշ կարեւորութիւն մը, մեր ճարտարապետութեան կարեւոր զլուխներէն մին կազմելով:

Ճարտ. Ս. Ճեկաչիրձեան

(4) Փաւստոս Բիւզ. դպր. Դ. Գլ. ԾԵ. «Եւ նստան չուրջ զրերդաւու ամիսք երեքտաստան եւ առնուլ զրերդն ոչ կարացին, զի կարի ամուր էր տեղին»:

Փ Ա Ղ Ո Ւ Ֆ

Վաղուց արեւն ոսկեշող  
Պարձած էր լուս արեւմար.  
Մութ էր ծածկեած սեւասքով,  
Կեղու՝ ափերն իր դալար:

Խոր էր երկինքն ու տըխուր  
Անհունութեամբ ամայի  
Չըկար լուսնակն հուր գուրգուր,  
Եւ ոչ սատուր լուսածդի:

Ֆէլահներու գիւղակի  
Բատուերներուն մէջ թագուն,  
Փողոցներէն ամայի  
Կ'անցնէր ամբոխ մ'երերուն:

Կը տանէին չորս հոգւով  
Դագաղ մը մերկ ուսերնուն,  
Խաւարն իր գէջ մասներով  
Պատանէքն հիւսած էր մարգուն:

Կը տանէին թաղծապատ,  
Ոչ մէկ աղօթք Ալահին.  
Կը կաղանձէր յուսահատ  
Շուն մը ճամբու երկայնքին:

Ֆէլահ մըն էր, նոր ինկած,  
Անապատի կէս ճամբուն.  
Հարկն անծանօթ առեղծուած.  
Կեանքն իր սարսափ ամէնուն:

Անապաներ անցած էր  
Իր փրփրեախ նըմոյգով.  
Փոթորիկներ ու աւեր  
Բայցած իր շեշտ խոյանքով:

Տարին զինքն հոն թաղելու,  
Ուր վրէժ մը հին գարանած  
Իր բախտը չար, ահարկու  
Կը հեգնէր լուս, օդայած:

Աւագուտին մէջ անյայա  
Զարութամբուլ լըքեցին.  
Ու մըրիկներ հըրացայտ  
Զայն սոսկումով ծածկեցին:

Սարսու մ'իրենց խորն հոգւոյն  
Վերագարձան յուղարկներն.  
Բատուերն անոր, համբարուն,  
Աչքերնուն մէջ՝ տիւ, զիշեր:

Հ. Միթօթէլ, ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ  
Աղիքսանդրիս, 1949